

# Յ Ա Խ Ա Գ Յ Ա Կ Ա Ն Փ

**ԱՄԵՆ. ԴՈՒՐԵԱՆ ԵՂԻՉԷ Ս. ՊԱՏՐԻԱՐքի ՄԱՀՈՒԱՆ ԱՐԹԻՒՐ**

Ապրիլ 27-ին ի վեր դեռ կը շարունակուին վեսի եւ համակրանքի գրուր արտայայտութիւններ ողբացեալ Դուրեան Մրազանի մասուան առրիւ:

Ասոնցիտ նետեւալ շաբան ալ կը յանձնեն Սիոնի սինակներուն:

Երայազակուրեամբ կը յիշասակենք այս առրիւ քէ Պատեսքին թերեւր խորին համակրանքով արձանագրեցին Հայոց Պատրիարքին վախճանումը եւ բարձ զնահատանով ծանօթացուցին Անու կեսնն ու զործ իւնեն թթեցողներուն:

Այսպէս՝ Եռուսաղէմի նրէական **Տօմու-Ճայօթ** (=Օրուան-Սուրբանզակ) օրաբերք իւ Ապրիլ 28 ի Թիւին մէջ շետած է Դուրեան Մրազանի երայական զիտուրեանց նմանութիւնը եւ դիտած է ու «Ան երայեւէն լեզուին ուսումն ներմուծեց ժառանգաւորաց Վարժարանը»:

Եռմանի Էլ Պետամբ թերք իւ Ապրիլ 30, Եռուսաղէմի **Մէրտոր Էլ Շարքը** իւ Մայիս 1, Եռուսաղէմի The Palestine Bulletin իւ Ապրիլ 28 և 29 և The Palestine Weekly իւ Մայիս 2 թիւերուն մէջ զնահատանով ներկայացուցին հանգաւեալ Պատրիարքի կեսնն ու զործանաւութիւնը եւ շետեցին Անու մասուական բարձ արձերք: Խոյնպէս Եռուսաղէմի Յայն պատրիարքանին պատօնարերը NEA ԾΙΩΝ (=Նոր Սիօն) կենսագրական յօդուած մը նուիրեց Դուրեան Մրազանի, որու մէջ բաւ:

«Պատրիարք ըլլալով հանդեռ, վանիք ժառանգաւորաց Վարժարանի ոչչամառաշներուն (**Ընծայարակը**՝ բնէ կ'ուզէ) կ'ուսացանէ պատմութիւն եւ կրօնական բարձազոյն դասեր, ինչպէս նաև Յունատէն եւ Լատինետէն, Անջանի սէր կը սածե յոյն իեզուի ու հինգ տարի յանաչ յունատէն ներմուծեց իիրեւ կանոնաւոր դա վարժարանի բարձազոյն դասաւորաներուն: Ասու համար յոյն ուսուցիչ մին ալ թերեւ տուուււ:

Դուրեան Մրազանի վախճանումէն յառաջ, Պետ. Արքանամ կը մատէն, բնիկ Եռուսաղէմացի Հետայ հրապարակից մը եւ խմբացի երայացեան զիտական հանդէսի մը, Տք. Յ. Թօփնեանի միջոցու պատմական եւ այժմական տեղեկութիւններ ստօմալով նայ ժողովուրդ մասմի, փախանու եւ նաև անձամբ ծախօսանայ Ա. Յակոբին: Այս նախանուրդ Պետ. Ա. կը մատէն, այցեւց ՍԻԿԻՆի խմբագրակենին եւ ասու միջոցաւ ներկայացաւ Ս. Պատրիարք Հօռ, ու եթ լուց կը մատէն անունը, նեզ կը հանձնամ արդէն բարձ Կ. Մրազանութիւնը: — ի՞նչպէս հարցուց, Հետայ զիտունը: — Ահա՛ ձեր Ֆանատեէն-Մրայեւէն բարձագրեք, մատնանիւ թնելով հասուն իր գրայականին մէջ, եւ սկսու խօսակցիլ մասնաւուն: Պետ. Ա. կը մատէն ի եսոյ շատ ընդառակ յօդուած մը նուիրեց իւ այս տեսակցութիւններուն՝ ՀԱԶՄԱՆ թերք Փետ. 21 ի թիւին մէջ, խանդավառ հիացումով մը, զոյ չափազանցուրիւն պիտի համարէին, եթ զիտնային թէ Դուրեանի համանալի ներզուցուրեան արտայայտութիւններուն են ասօնի:

**ՄելիթԱԲԵԱՆ ՄԵԼԻԹԱՆՈՒԹԻՒՆԻՆ  
ի ՎԻԵՆՆԱ**

Ուղղուած Տնօրին Ժողովովին

Թ. 51/30

Վիեննա, 9 Մայիս 1930

Դառն ցաւով լսեց Միլիթարեան Միաբանութիւնն Ամեն. Տէր եղիչէ Ալքեալ: ԴիլիթԱԱՆի մահուան տիրամի գումը եւ կը փութայ իր խորին ցաւակցութիւնը յայտնելու Մեծ. Տնօրէն Ժողովովոյ այսպիսի մեծ կորստեան մը համար, որ բոլոր հայ Ազգը անհուն սուցով կը համուիէ:

Կը միացնենք մեր սրտարուղիս ազօթքը բարձագանգակ Հայութիւնն ջերմաջերմ պազատանաց՝ խնդրելու համար Ամենակալէն, հանգիստ հոգւոյն մեծանուն Հանգուցելոյն

և առատատուր փոխարէն՝ Անոր բազմարդիւն վաստակոց:

Եմ մեծու յարգանօք

Մեծ. Տնօրէն ԺՈՂՈՎՈՅԴ

և. Ե. և Աղօթակից

Հ. Վարդան Վ. Մելիթիսեղեկեան Աթոռակալ Միլիթարեան Միարանութեան

Ուղղուած Մելիթա Մրազանին

Ֆիլիպպէ, 11 Մայիս 1930

Միրելի Մրազան

Թէրթէրէն տեղեկացայ թէ Զեր Ս. Եղայրութիւնը Պատրք. Տեղապահութիւնն կոչուած է: Անկեղծօրէն կը չնորհաւորիմ Զեր ընտրութիւնը և կը մազմէմ որ Տէրը զօրացնէ Զեզ, դժուարին պարագաներու

մէջ, Զեր պարտականութիւնները կատարելու:

Քաղաքիս Ա. Գէորգ Եկեղեցւոյ մէջ, իներկայութեան խոռուն բազմութեան, այս առաւօտ մասնաւոր Ս. Պատարագ մատուցի ի հանգիստ հոգւոյն յաւէտ ողբացեալ Դուրեան Ս. Պատրիարքին: Պաշտօնական մարմիններ, զանագան միւսթիւններ ու խմբակցութիւններ 16է աւելի ծաղկեալսականներ բերած էին Հոգեհանգստի մըջոցին: Դամբանական խօսած ժամանակս շատեր կ'արտասուէին: Մեր գաղութին մէջ կոկիծը խոր է և համազգացին: մողովուրզը, Դուրեանի մահով զԴուրեան ողբալէ աւելի, կ'ողբայ Ազգն ու Եկեղեցին՝ սրոնց գոյութեան ուժեղ յենարաններէն մէկն էր հանգուցեալ Սրբազնը: Վիշտը լոյն է այն զիտակցութիւնով որ Ազգին ուրախութեան, երջանկութեան, փառքին բաժակը յանկարծ կը փշուի իր ձեռքերուն մէջ:

Մազթենք որ Աստուած նոր Դուրեաններ հանէ այս Ազգին ու Եկեղեցին ծոցէն մեր տարաբախտ ժողովուրզը առաջնորդելու և միսիթարելու համար:

Սիրոյ չերմ ողջոյններով՝ աղօթակից  
Երուանդ Եպիսկոպոս

Ուղղուած Տեղապահ Արքազանին

Աթէնք, 14 Մայիս 1930

Բազմավաստակ ուսուցին Երուանդէմայ արժանաւոր Պատրիարք Ամեն. Տ. Եղիչէ Ս. Արքեպո. Դուրեանի գանձադէտ մահը բովանդակ հայ ժողովուրզին հատզմեղ և տեղույս հայ գաղութը բոլոր ժողովներով ի խոր խոցեց և տրտմութեամբ համակեց:

Ամսոյս 4ին կիրակի առաւօտ անձամբ Ս. Պատարագ մատուցի նորին Ամենապատութեան հոգւոյն հանգստեան համար և յաւարտ Ա. Պատարագի հանգիստաւոր հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ:

Բացի Ազգ՝ պաշտօնական կեղբօնին և Արտօրձաններու բոլոր Մարմիններէն, յատուեկ հրաւերով ներկայ էին նաև տեղույս Հայ Աւետարանական եկեղեցւոյ զըլիսաւոր հոգեւոր հովիւը Վեր. Կ. Աթամայութեան, Ն. Ի. Ալբիֆի Տնօրինը Մր. Թըրպը, Ամերիկան Աստուածամբանական

Վարժարանի տնօրինը, Ամերիկան Աւետարանչական Միութեան նախազահ Տքթ. Մարտին և ուրիշ շատեր:

Հոգեհանգստեան պաշտօնի կատարումէն յետոյ երջանկայիշատակ մեծ Պատրիարքին յիշատակը պանծացուցի պատշաճ գամբանական-քարոզով մը:

Թէ հրաւերեալ հիւրերը և թէ Ազգ՝ Պաշտօն. Մարմինները, ինչպէս և ժողովուրզը իր ցաւակցութիւնները յայտնեց մեզ, յետ Եկեղեցւոյ աւարտման՝ խնդրելով որ իրենց ցաւակից զգացումներուն թարգման ըլլամ Զեր Բարձր Սրբազնութեան և Պատ. Միաբոնութեան մօտ:

Հստ այնմ պատիւ ունիմ ներկայիւս մատուցանելու Զեղ և Պատ. Միաբանութեան կրօնական և վարչական ժողովներու, Թաղ. Խորհրդոց և բոլոր ազգային իշխանութիւններ ներկայացնող Մարմիններու որդիւական խորին ցաւակցութիւնները և վշտակից զգացումները, ինչպէս Վեր. Կ. Սթամոգիւսանի և միւս հիւրերուն ցաւակցութիւնները, զորս իրենց խնդրանքին վրայ կը ներկայացնեմ Զեղ:

Մեծանուն ուսուցչին, Երանեալ Հայրապետին հոգւոյն հանգիստ և Զեր Սրբազն եղբայրութեան Հոգւոյն Սրբոյ մըլիթարութիւններ հայցելով

Եղբայրական ցաւակից զգացումներով և յարգանօք

Մնամ Ազօթակից

Առաջնորդ Հայոց Յունաստանի Կարապէս Եպս. Մազլիմեան

Մայիս 15, 1930, Ֆրէզնօ,  
Ուղղուած Միաբանութեան

Գեր. Տեղարք.

Հ. Բ. Բ. Միութեան Քալիֆօրնիոյ ըլլաջանակի 14րդ Համաժողովը՝ որ գումարուեցաւ ամսոյս 3ին և 4ին Բիտլիի մէջ, յոտնկայս իր յարգանքը մատոյց նորին Ամենապատուութեան, Տ. Եղիչէ Արքեպո. Դուրեանի վախճանման ի յիշատակ, իրբե Պատրիարք Սրբոյ Երուանդէմի Առաքելական Աթոռոյն, Աթամանընտիր անդամ Գեր. Միաբանութեանդ և Բարերար Անդամ Միութեանս:

Ցիշեալ ժողովը որոշեց նաև հաղորդել Զեղ իր ցաւակցութիւնները Զեր անփոխա-

րինելի կորսութեան համար : Դաստիազէտ կորսուա մը Միութեանս և ամբողջ ազգին համար միանգամայն :

Մնամք վշտակից և խորին յարգանքներով  
ի զիմաց Հ. Բ. Բ. Միութեան

Քալիք, Երջ. 14րդ Համաժողովին

Առենադպիր Առենապետ

Խորով Ելբասեան Կ. Ա. Մանավեան

#### Աւդրուած Տեղապահ Մրազակին

Յունիս 10, 1930, Եփու Եորք

Արբազան Հայր :

Հայրական Բարեզարձական Ընդհանուր Միութեան Ամերիկայի Հրանտիկին Տառեւութերորդ Համաժողովին այս տարի գուշամարուած էր ի Ֆիւտակիքիա, Մայիս ամսոյ 30 ին և 31 ին

Նիստերու բացումն առաջ Համաժողովի փութաց յատնեացի իր յարգանքը մատուցանել Առաքելուկան Աթոռուայդ նորոգ հանգուցեալ Պատրիարք Տ. Տ. Եղիչ Դուքեան Արքեպիսկոպոսի յիշտատակին, և որոշեց Ս. Յակոբեանց Միարանութեան մատուցանել իր խորին յատեկութիւնը, ինչպէս և իր ջերմ բարեմաղմութիւնները յաջորդ Գահակալի բարեյաջող ընտրութեան համար :

Ի զիմաց մ.Բ. Համաժողովին

Հ. Բ. Բ. Միութեան Ամերիկայի Հրանտիկին,

Առենադպիր Առենապետ

Գ. Ա. Թարաթեան Պ. Ա. Թէրզիս

#### Աւդրուած Բարզին Մրազակին

25 Յունիս 1930

Արքելի և ողալից Արբազան .

Առենապատիւ Ս. Պատրիարք Տ. Եղիչ Արքեպիսկոպոս Դուքեանի դատնադէտ մահուան լուրը ինձ հասաւ Յարութեան տօնի յաջորդ Նոր Կիրակէի առաւօտուն Օվլնտ հասնելէս ժամ մը յետոյ, ուր զբնացած էի պատարագելու և քարոզելու : Գոյցը այնքան ցնցող էր որ չփոխութեան մատնուցայ. ինչպէս պիտի կատարէի օրուան հոգեռը խորհուրդը, և մանաւանդ ինչպէս պիտի հազարդէի ժողովութիւնը այդ լուրը շանթահարող, և ինչպէս պիտի խօսէի օրուան քարոզը :

Մեծ զժուարութեամբ և մերթ փղձկե-

լով կատարեցի երեքն ալ, և ժողովութիւն ալ յուղուցաւ խորագիս և արտասուց :

Ի վազուց անտի վանքի բարեկարգութեան և Ժամանգաւորաց վարժարանի մահարգակին բարձրացման բուռն ըգձանքով մարանչութերէն ըլլալով անհունապէս հրճուողներէն մին էի եղած՝ այն օրէն որ Ա. Յակոբի աթոռուին վրայ ունեցանք մհծն և շնորհալին Եղիչ Դուքեան :

Բայց աւազ, որքն կարծ ժամանակ տեսից ինձ հետ շատերուն ունեցած այս երջանկարեր ուրախութիւնը : Ինչքա՞ն շուտ շիջաւ Կուրեան ջոհէր, որուն ճառապայթներէն այնքան նոզիներ լուսավարգուած, սրաեր մաքրուած ու միտքեր ճախացած էին, ու տակաւին շատեր ալ անոր հովանին ներքի կը շարունակէին ստանալ նոյն այդ շնորհները :

Այս անդարձանելի կոկիծին կոտտանքը դեռ չի մեղմացած հասաւ նաև զոյժը մահուան Ամենայն Հայոց Կաթողիկոսին : Այս ինչ գժրատ տարի մը եղաւ ազգին համար, Եկեղեցեցին համար :

Սուզի տարի, սև տարի :

Իրեւ քրիստոնեայ, մահուանդ իրբուքարողիչ և միմիթարսդ վշտացեալներու կը խորհրդածենք, թէ մահը ընական է, և մեր հանգուցեալ սրբազանները երկուքն ալ զրէմէ հասեալ էին ի կէտ ժամանակին . ու կը հաւատանք թէ բարի պատերազմը պատերազմնեցան, ընթացքը կատարեցին, հաւատքը պահեցին ու զնացին ստանալու պատկն արդարութեան :

Մակայն որո՞նք պիտի լիցնեն անոնց թոզած պարապաւթիւնը . . . : Ահա իրական ու զգալի ցաւ պատճառող կոկիծը : Ահա թէ ինչո՞ւ համար մեր անարդ ժնշամմին ամէնէն առաջ անխնայարար ջանաց փնտցնել մեր մտառորականութիւնը, և՛ եկեղեցական ե՛ աշխարհական :

Մենք այս հեռաւոր օտարութեան մէջ հոգուով ու սրտով կապուած մեր մեծ կեղծրաններուն Երաւանցէմի և իջմածնի հետ, յարգեցինք երկու Հայրապետներու յիշտակը պատարագով և հոգեհուզութեան պաշտօնով, և ապա Յունիս 22 ին կիրակի երեկոյ քաղաքային մեծ սրահին մէջ համագալութային հանգամանքով յիշտառիկի պաշտամունք կատարելով, մասնակցութեամբ Հայ Աւետ, Եկեղեցիներու, միշտ

հախաղահութեամբ թեմիս առաջնորդ Արք-  
բազումին, որ պատարագեց և քարոզեց  
նոյն առաւօտուն:

Եւ հիմա ամենալուրջ հետաքրքրու-  
թեամբ կ'սպասենք զիտանոլու համար թէ  
ո՛վ պիտի բազմի կուսաւորչի աթոռին վը-  
րայ իշմիածին, և ո՛վ պիտի յաջորդէ Դուր-  
եանի նման անբասիր, բազմահմուտ և  
բազմարդիւն անձնաւորութեան մը Ս. Յա-  
կորի աթօսին վրայ երաւաղէմ:

Զեզ և բոլոր միաբանակից եղայրնե-  
րուս Հոգևոյն Սրբոյ միսիթարութեան հետ  
կը մազթեմ անվերապահ անկեղծութիւն,  
որով կարենան յառաջիկայ ընտրութեան  
մէջ նոյն Ս. Հոգիէն առաջնորդուելով, բւ-  
նանանք հանգույցեալ մեծ պատրիարքին  
որժանուոր յաջորդ մը, որով միայն հնա-  
րուոր կ'ըլլայ անոր ազգօգուտ ու եկեղե-  
ցացն զորձը շարունակել նոյն ընթացքով  
և ուղղութեամբ, քաջ զիտնալով որ այս  
ազգը ներկայիս ամէն ժամանակէ աւելի  
շատ պէտք ունի մեծ թռւով ժտաւորական-  
ներու և մանաւանդ պատրաստուած եկե-  
ղեցականներու:

Եւ երաւաղէմ է այն միակ կեղբոնը,  
ուր կարելի է պատրաստել այդ ժտաւորա-  
կանութիւնը:

Հոգի Ս. Սրբ. Եկեղեցւոյ

Վարդան Շ. Վարդանի Գասպարեան

### Միրեցեալ Մելառով Մրգական

Նիւ Եսրք. 18 Յունիս 1930

Պոյժը ապշեցուցիչ, պատուականաց  
պատուական Տեսան Եղիշէ Սրբազան Պատ-  
րիարքի անակնկալ, յուղիչ, տիրեցուցիչ,  
կոկծալի մահուան գոյժը հասու մեզի ա-  
հաւոր զէսքի յաջորդ օրն իսկ: Յօրէ ան-  
տի ցայսօր ոչ մէկ կերպով կրնամ բացա-  
տրել, յայտնել յուղումը, ցաւը որ համա-  
կեց զմեզ դասն սուզով:

Բախտ և պատիւ ունեցած եմ ապրած  
ըլլալու երից ողբացեալ Արբազնութեան  
հետ, ի Կ. Պոլիս, և փոյելած եմ իր սէրը,  
համարումը և անզին բարեկամութիւնը  
տարիներ յաջորդաբար, երբ հաճեցաւ իմ  
խնդրանաց համակերպելով ընդունիլ վար-  
ժարանիս աշակերտաներուն կրօնազիտու-  
թեան, կրօնից Պատմութեան և Հայ եղուրի

դասախոսութիւնները: Անընդհատ հինգ  
տարիներ յաջորդաբար մեծ սիրով շարու-  
նակեց իր դասախոսութիւնները, որոնց  
կ'ունկնզրէին աշակերտք զմայլած, հմայ-  
ուած և յափշտակուած իր մեղքածորան  
ըթիւներէն ըզիսող իմաստութեան խորհուրդ-  
ներէն, մշակուած բարձր գաղափարներէն  
և հոգեպարար ուսուցումներէն:

Բաժնուեցաւ մեզմէ այն ատեն միտյն,  
երբ կոչուեցաւ գահակալելու յԱթոռ Պատ-  
րիարքութեանդ Ս. Երսւաղէմի:

Ի սիրոսս ափեղերաց Հայութիւնը խոր  
յարդանքով և որդիական սիրոյ ամէնէն  
անկեղծ զզացումներով կը յիշէր միշտ իր  
մեծ Անունը, բայց ամէն անոնք որ բախտ  
ունեցած են նորին Ամենապատուութիւնը  
անձամբ ճանչնալու և լսելու զինքը, պաշ-  
տելով կը պաշտեն իր անզուգական Անձ-  
նաւորութիւնը: Այսպիսիններուն իր ան-  
դարմանելի կորուստին ասթիւ զզացած  
տիրութիւնը շատ աւելի խոր և կոկիծը  
անբացատրելի է և պիտի մնայ այնպէս  
յաւէտ:

Զէր մոռնար իր նամակներուն մէջ  
քաղցրութեամբ յիշէլ յիշատակիել դասա-  
խոսութեանց օրերէն և տարիներէն ունե-  
ցած տպաւորութիւնները, Միշտ կը քա-  
ջալերէր, կը խրախուսէր զմեզ մեր ձեռ-  
նորկին մէջ:

Կը ներկայացնեմ Զեզ իմ հրատարա-  
կած ՓեթԱկ հանգէսի մէկ թիւը, յորում  
պիտի գանէք իր հոյակապ զրչէն ելած գե-  
ղեցիկ մէկ նամակը: Թիրես օր մը ուզուի  
իր բոլոր զրութիւնները հատարի մը մէջ  
ամփոփել, այն ատեն այս զրութիւնն ալ  
թող ունենայ իր արքանաւոր տեղը:

Ատանալով Անմեն-ը չկրցայ կարգու-  
հիւնդութեան տառապանքին, մահուան  
և յուղարկաւորութեան նկարագրութիւն-  
ները, առանց յուղման, առանց յորդահոս  
արտասուաց:

«Ելաց ժողովուրդն լալիւն մեծ, զի այր  
մեծ անկաւ յիսրայէլ»: Օրհնութիւնն և խոր  
յարգանք իր անմահ յիշատակին:

Կը յայտնեմ սրտագին ցաւակցութիւնն  
թէ Զեզ և թէ անձնուէր Միաբանական  
Ուխափ:

Այս սուզը երբ թէ մեր Եկեղեցւոյն և  
Ազգին համար բաւական չըլլար, և ահա՛  
կը հասնի Ամենայն Հայոց պատեասելի

Հայրապետին մտհուան բօթն ու և կրկնաւոյէս սուզով և տրամութեամբ, կը համակէ Հայ Եկեղեցին և Ազգը:

Երկու լծակից, մեծ և պատուական Անձնաւորութիւններ, Հայ Եկեղեցոյ փառահեղ կոթողներ, կը տապալին միենայն տաեն, երկու դարաւոր Սուրբ Աթոռներ թափուր թողով:

Օրհնեաւ ըլլայ նաև յիշատոկը մեծանուն Հայրապետին Ամձնայն Հայոց Տեառն դէորդ Ե. ի:

Յ. Գ. Նիկողոսեան

### Դուրեան Մրազանի նամակը<sup>(\*)</sup>

29 Յունիս 1913, Պէօյիւքտէրէ

Ազնուամենածար

Տէր և Տիկին Նիկողոսեան

Հիմնադիրք համանուն վարժարանին  
աղջկանց ի Նշան-Թաշ

Չեր աֆեթակէին կը նուիրեմ սա տոպիրս, համեած ըլլալով անոր՝ իր տոաջին թերթերէն:

Խորհրդանշական այդ հրատարակութիւնը՝ որ համեստ պատկերացումն է մեծ աշխատանոցիդ՝ սրտի հաճոյք մը կուտայ ինձի, մեղրի մը համը բերելով իր հետ:

Շնորհաւորելի են «Փեթակ»իդ հիւմեան գեւարոյս գործուորները:

Թարմութիւնը՝ զոր կ'զգայ մարդ մատաղ զիտակութեան մը գեղեցկատենչ փթթումներէն՝ գուռար է փոխանակել ուրիշ ո՞ւէ օծութեամբ՝ որ սրտին խօրն իջնէ այնքան ձառագայթուով:

Միրուն գոյափոխութեան մը հանգիստաես կը կարծեմ ըլլալ՝ ամէն անդամ որ անուշահոտ բուսականութեան մը չուրջը դեկերդ մեղուշ հոգիներ կը հանդերձեն իրենց մտաւոր պարգել, զոր՝ շատ աւելի իրաւունքով՝ ոերկնաւոր» պիտի կոչէր Վիրգիլ:

Հապարտութիւն մ'է տեսնել որ Չեր մեղուանոցին համար այնքան թթուուն խնամքով կը տնկագործէք զուք նոյն բա-

նաստեղծին յանձնաբարած նարդոսն ու ծոթրինը, դադախարականին հիւթն ու իւրականին հոտը, որոնց ներդաշնակ խառնումին շնորհիւ միայն կ'երաշխաւորուի իմացական խորիսիին աղնաւութիւնը. ու նոյնքան ու զզուչաօրութեամբ կը վանէք ձեր ոլորտէն՝ հիներու պատուէրին համաձայն ճահճի մեսուառութիւնն ու ցիրզի գառնութիւնը, որոնք հաւասարապէս կը վիասեն մեղուին ու մեղրին:

Բայց ինչո՞ւ այս ամէնուն փոխարէն՝ տակաւին նուազ է Չեր տաք ու իմաստուն գուրգուրանքներէն օգտաւողներուն թիւը, որը՝ եթէ անէր աւելի մեծ համեմատութեամբ պիտի կրնար նապասել պահպանութեանը այն հայրենի մեծ փեթակին որ՝ անպատապար՝ ամէն օր կը կապատւի իր մեղրէն ու մոմէն անդամ, օտար ձեռքերով:

Ինչ որ ալ ըլլայ սակայն զուք նուիրեալներ էք, արդէն, ու քրտնաջան ճիզերով արդիւնաւորուած Չեր կրթական Աշխատանցը անշուշտ պիտի կատարէ իր փրկարար դերը հայ աղջիկներու գաստիւրակութեան գործին համար: Այդ ցանկալի իրագործումին գուշակը թող ըլլայ թերթիկ աֆեթակով իրբեն նշանաբան բզզալով միշտ:

«Վաստակ ի փոյք, բայց ոչ փոյք ինչ փառի պարզանաց»:

Ընդունեցէք անկեղծ շնորհաւորութիւններս:

Ողջունիւ և օրհնութեամբ  
Աղիսէ Արեսպիկոպոս Դուրեան

### Ուղղուած Բարգին Մրազանին

1 Յուլիս 1930, Թաւրիզ

Արքազան Հայր,

Սոյն տողերը զրողս՝ Թարեվանքի նուխեկին սաներիցն եմ. Չեր ժամանակուայ աշակերտակիցներից, Զեղնից երկու դաստրան վար, Մշեցի Հրանդն եմ, այժմ քահանայ, Տէր Մուշեղ անուամբ: Քաղաքիցս բացակայէի մի առ ժամանակ. ժամանակին անտեղեակ էի պաշտելի Արքազանի մահուան զանանցէտ լուրից. նոր եմ վերագործել, զրութիւններս ուղարկում եմ Սի՛նին, Արքազանի մահուան քառասունքի առթիւ: 25 հարազատ մանչ զաւակներս եմ կորսնցրել, կորսնցրել եմ եղբայրներ,

(\*) Տե՛ս Փեթակ, Ամսօրեայ պատկերազրդ հանգէս գպրոցներու յատուկ, Հարատարակութեան նիկողոսեան Աղջկանց բարձր. Վարժարանի, կ. Պոլիս, Տա. 0. Արցուման Ա. Տարի-թիւ 9, 1913 Յունիս, էջ 125—126:

քոյրեր, եղբօրորդիներ, հարիւրաւոր մօ-  
տիկ ազգականներ. նրանց բոլորի կորըս-  
տան համար այնքան չեմ լացեր, որչափ  
լացի ու զեռ լացում եմ Սրբազանի հա-  
մար: Հոգոյ և մոքի ծնողը հարազատից  
էլ բարձր է: Պատանեկան հասակում  
ուսուազական յիշատակները, յիշատակ-  
ներին կապուած անձնաւորութիւնները ան-  
մուաց են միշտ, պաշտելի են: Երուսաղէմ  
բարեպաշտ հաւատացեալների համար ուխ-  
տատեղի է: յետ այսորիկ ուխտատեղի պի-  
տի գտանայ Դուռիւանի աշակերտների հա-  
մար. զուցէ կարճ ժամանակից յիսոյ նրա  
ուորք գերեզմանը երկրպագելու բարեբախ-  
տութիւնը ունենամ:

Սրբազան Հայր, միմիթարուի՛նք այս  
տեսութեամբ որ Սրբազան մեռու թէեւ,  
բայց յաւիտեանս կինզանացաւ:

Ընդունեցէք, խնզրեմ, Հայր պատ-  
ռական հնոմի սիրոյ և խորին մեծարա-  
նացս ջերմագին հաւատափքն:

Համբուրիւ Ա. Աջոյդ  
Վաշակից որդիկ  
ՄՈՒՇԵԴ ՔԱՀ. ՅԱԿՈԲԵԱՆ

## The Anglo-Palestine Company Ltd.

Jerusalem, April 28th, 1903.

The Armenian Congregation  
of St. James, Jerusalem

We beg to convey herebyour sympathy and condolence to the mourning Congregation by the death of His Beatitude Mgr. Elisee Tourian K. B. E. in whom they have lost one of their worthiest patrons.

Very sincerely  
EISENSTAD

## LA MORT DU PATRIARCHE ARMÉNIEN SÉPARÉ

Le 28 avril dernier s'éteignait à Jérusalem après une longue et douloureuse maladie le Patriarche des Arméniens séparés, Monseigneur Elisee Tourian. Cette mort a causé parmi ses coreligionnaires

orientaux une très pénible impression.

Monseigneur Tourian était une des rares gloires de l'église arménienne. Il était très aimé et très apprécié pour sa très grande modestie, ses qualités ecclésiastiques et sa culture intellectuelle. Il eût une particulière sympathie pour les auteurs rationalistes contemporains et spécialement pour Renan et Loisy(\*) .

Par sa disparition, l'église arménienne perd un érudit, un littérateur et un poète. La Terre Sainte est heureuse d'ajouter que par son esprit conciliant et ami de la paix, M<sup>gr</sup> Teurian conserva toujours d'excellentes relations avec la Custodie de Terre Sainte .

(LA TERRE SAINTE, N. 5  
14 Mai 1930, p. 118.)

## MORT DU PATRIARCHE ARMÉNIEN

S. B. M<sup>gr</sup> Elisée Tourian, patriarche des Arméniens non unis, est décédée le 27 avril 1930, après cinq jours de maladie seulement. C'était un esprit très cultivé et accommodant. Mgr Tourian parlait de nombreuses langues orientales et européennes. Il faisait malheureusement grand cas de l'exégèse si peu scientifique de Renan(\*). C'est le premier patriarche arméen dont l'élection ait été confirmée par le roi d'Angleterre.

JERUSALEM, Revue Mensuelle Illustrée.  
Mai - Juin, 1930, p. 670.

(\*) Դուռիւան Սրբազանի վերագրուած այս նա-  
խասիրութիւնները, մանաւանդ լատին մտայնու-  
թիւններու կողմէն, անհիմն են բոլորովին. որովհե-  
տեւ Դուռիւան Սրբազան, իրքեւ մեծ ընթերցող, նոյն  
քան նեսարքութեամբ կը կարգար կաթողիկ եւ  
բողորական արժէքաւոր նեղինակներ կրօնական  
այլեւայլ նիւթերու շուրջ:

